

S I C U R O H U R**ՀԱՆԳԻՍ****Տ. ԳՐԻԳՈՐԻԱՄ ԵՊԻՍԿ. ՊՈ.Լ. Ա.ՔԵ. Ա.Ն Ի****(1873-1934)**

Աւրիշներ, որոնք կեանքին խայտանքը միայն ճանչցեր էին իր մէջ. պիտի չկարենային թառարքերի թէ որքան կանուխ պիտի ընկառէր ան մանէն. իսկ ինքը, որ այնքան լիցուած կը թռէր թաթազուն՝ զեղուն առողջութեան մը յորդ զգացումովը, այս կեանքէն դէպի միւսը իր յանկարծական անցքին մէջ գուցէ մամանակ իսկ չանցաւ խօրհեռու այդպիսի հարաւորութեան մը վրայ, որ երբեք չէր ալ զրադեցուցեր արդէն իր մասաւումը: — Միայն յօգնութիւններ արդեօք, որոնցմէ շատ ունեցեր էր, սկիզբէն մինչև վերջը, իր աստանգական և մշտայոյդ պաշտօնավարութեանց միջացին, թէ նաև հոգեր, հոգեկան տագնապներ, որոնցմէ հակառակ իր չենչող արտաքիններ չէր կրնար զերծ մնացած ըլլաւ իր մէջ բարոյական մարդը . . . հաւանաքար այս ամէնքն ի միասին, կը համացեւի ահա, շատանց պարզութեան ի կայտառ ֆիզիկականը՝ ներյաժ այն տակունութենէն, որ յաճախ մրգուղ մարմիններու մէջ կը թաքչի: — Ամենէն յատկանշական գիծը իր բարքին, զօր կարելի չէ որ իր վրայ նշմարած ըլլաւը որ և է հանդիպող իրեն՝ եռանդն էր. եռանդ՝ զգացումի, մատածումի, խօսքի և գործի մէջ մանաւանգ: Սանասարեանի մէջ՝ ի կարին ուր անցուցեր էր իր պատասեկութիւնը: Միթքայտայի մէջ՝ ի փերմանիս, ուր երկու տարիներ մնացեր էր ճարտարագիտութեան ուսանելու համար, Արմաշի մէջ՝ ուր երեք տարի կեցեր էր, սարկաւագ և վարդապետ ձեռնազրուելով հուրեանէ. Պոլոյ մէջ, ուր Պատրիարքարանի քարտուղար, կրօնականի և երեսփոխանի անդամ էր եղեր Օրմանեանի վեցերորդ տարիէն մինչեւ իզմիլեանի գարծը աքսորէն. այս վերջինին կաթողիկոս ընտրուելէն յետոյ, իրեն՝ մինչև նեղըրպառուրկ և ապա հջմանածին ուղեկցած միջոցին, յետոյ նորէն Պոլոյ դառնալով ազգային կեանքի հրատապ այն շրջանին, ուր ընդհանուր հարգապրիչի գերը տաւած էին քիչ մը իրեն ամէնքն ու ինքը միանգամայն. յետոյ, ջաւէնի օրով, պատերազմէն քիչ տառաջ կրած ազգային աքսորին և ազա քաղաքական տարագրութեան օրերուն, որ ատեն ամենէն աւելի կրցեր էր օգտուիլ իր վերմաներէնի ծանօթութենէն, եռքէն՝ գէսրդ և է. է եպիսկոպոսանալով երթազայի կաթողիկոսական պատուիրակ, և յետոյ յաջորդարար Մանչեսթրի և լուսոնի հովիտ և ամենէն վերջ Մարույլի առաջնորդ եղած ատեն, եռանդն էր եղած իր վրայ վայլամ մեծագոյն առաւելութիւնը: Բայց այդ չընալ ձիբը: որ ուրիշ շնորհներէ հակակշռուած ատեն միայն կընայ հրաշք զործել, զի՞նքը երշանիկ ըրած էր իր պաշտօնավարութեանց սկիզբները միայն: Բարեխախտարար, ինք ամէնքն աւելի զիտակցած կարծես իր հոգեկան այդ զրութեան՝ կրցեր էր օգտագործել ամէն տեղ իր թողած առաջնորդն առաջնորդ, պատարութիւնները, որոնց արդիւնքը եղած էին նիսի մէջ՝ շամքերթեան, և Մարույլի մէջ՝ նորաաննանէ շինուած եկեղեցիներու յաջորդութիւնները, և մասնաւագ այս վերջին քաղաքին մէջ շինութիւնը եօթը մատուններու և նոյնքան դպրատանց, որոնց մէջ ճշմարիս հայ կեանք մը կեռուզեար իր չուրջը, և որոնց համար արդարի ազգն ու եկեղեցին օրնութիւն պիտի պարտին միշտ իր յիշատակին: ինչ ամենէն ազուոր յաջորդութիւններուն միշտ ալ յաջորդեր էր պատրանը: պատճառն այն է որ մորթի այդ մազը ընդհանրապէս բաժինն է լաւ չսերտած մտափիուրի մը ետեւ էն իսիդորէն վաղել միայն զիտազ հոգիներուն: — Բայց զիտեն և պէտք չէ մոռնան իր հակառակը թենքն ալ, թէ բաց սիրո, զօռ, սրտու և կրակու բայց այդ հոգեսրականին մէջ աննշան չէր բարութեան, անկեզծութեան, նոու իրումի և հայրենասիրութեան կըշիւը: ու վատաշ ենք թէ ճիզզ ատոր համար է որ իր թաղման օրը լացի օր մը եղաւ Մարույլի և շրջակայից ամրող հայութեան համար, որ շատ անզամ իր մէջ էր գուած արի և բարի Հոգին: մը առաքինութիւնները: — Հանգի՞ս իր հոգին:

Proprietor — His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor — Father Karekine Bulbulian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.